

ՔԵՐՈՎՔԻ ՊԱՏԿԱՆԵԱՆ

1833-1889

 ԱՐԵՎԱՐՈՐՈՇԻ Հոշակաւոր քերթողին՝
Բարփայէլ Պատկանեանի, մաս ի Նախիջեան
մայիս 4ին 1833. մանկական օրերը
փողոցի մէջ անցընելով, իր ընկերներէն սոր-



ՔԵՐՈՎՔԻ ՊԱՏԿԱՆԵԱՆ

վեցաւ ուսւերէնը, զոր իր մայրենի լեզուին
պէս կը հօսէր: Նախնական ուսմունքն ըրաւ
Ստարոպողի գիմնազիոնին մէջ, և տարի մը
ետքը 1843ին անցաւ ի Մոսկուա, Լազարեան ճեմարանը: Տանամեայ Քերթորէն
Մոսկուա զիգուած առան, թէպէս յանձնաւած
էր կարաւանին, սակայն հետը իփսոտ
կը վարուէին. զիշեր մը երր ամէնքը քու-
նի մէջ էին, սայլէն վար ինչներով փախաւ.
բայց ինդն տղան չէր գիտեր թէ իր կար-
մրագոյն մուճակները Հովուական մեծամեծ
շանց բազմութիւն մը վրան պիտի կարւի-

րէին և հազիւ պիտի ազատէր հովուին ար-
թութեամբ. զարձաւ նորէն կարաւան, սա-
կայն անկէ ետքը հետը անուշութեամբ խո-
սեցան: Վարժարանի մէջ ջանքովը նշանա-
ւոր եղաւ, ընկերաց ծաղրածութենէն ազա-
տելու համար հանզստեան ատեն կամ գի-
շերը ծածուկ գաղղիերէն կը սորվէր: 1851ին
Գորպատի համալսարանը փոխուեցաւ, ուր
գուարթ ազգակցաց ընկերութիւնը և ուրախ
օրերը, բանաստեղծին աւիւն չնչեցին. Թարգ-
մաննեց կէօմէիի, Շնչէրի, Պէրանչէի, Հայ-
նէի, Թուման Մուրի ցանի մը քերթուած-
ները, և երգեց ուսանողի կեանքը, որոց
արձագանզը մինչեւ հիմայ հանդէներու մէջ
կը լսուի «Կամրամբուլի», «Եղբարք, մի
շարջ ժողվեցէք», և այն երգերով: Ցարի
ու էսու վերջ, Քերթովէ անցաւ ի Պետրոսով,
յեայ Ստարոպողի գիմնազիոնը, ուր հրա-
արակից հատուած մը (Եղբիծաբանութեան
վրայ ընդհանրապէս և կանաչմիրի երգի-
ծանաց վրայ¹): 1853ին Մանեավարժա-
կան Ռուսուարան մատաւ, և պատմական
ճիւզն ընտրելով, հետամուռ եղաւ ուսւ,
գաղղիական և գիրմանական գրականու-
թեանց, սորվելով նաեւ անզիերէն և իտա-
լերէն լեզուները: Նոյն ասարույն վիրջը Թի-
ֆլիզ գալով ուսուցիչ եղաւ ուսւ գրականու-
թեան՝ Աղյուսական աղյուսաց վարժա-
րանի մէջ: Հետեւեալ տարին ամուսնանու-
լով Աղյուսան Աղաթօն հայ քահանայի զըս-
տեր հետա, ապահովուց իւր նիւթականը և
իր սիրելի ուսումնական զրադշանց առաւ-
բուրովին ինքզինքը: Ժադրական բանա-
տրութիւն կոչուած ուսումնական ընկերու-
թեան անզամ գրաւեցաւ, և սկսաւ հիմու-
յին ուսումնասիրել ընդհանուր պատմութիւնը
և առանձին կերպով Հայկական գրականու-
թիւնը: 1860ին հրատարակից գաղցիերէն
լիզուով (Յուցակ Հայերէն մատենագրութեան
ի սկզբանէ չորրորդ գարու մինչ ի էսու եօթին-
եւասներորդին²):

1. Ցերութեան օրագրին մէջ, 1853, թէ 2.
էջ 44-18:
2. Գիտութեանց ճեմարանին Ցէշատակագործ
մէջ, հա. թ. 49-94:

Բայց որպէիհեան Քերովիք որոշեալ պաշտօնական կացութիւն մը չունէր, որպէս զի իր տարտամ վիճակէն ազատի, ոււեց բժշկութիւն ալ ոորիիլ, առանց գիտնալու թէ ծայրը ուր պիտի երթայ. սակայն չոււով պիտի մանար նոր շըշանի մը մէջ: 1861ին Փիտրուրդի համալսարանին հայ լիզուի ուսուցիչն թնրոյիք պաշտօնէն հրատարեցաւ. Քերովիք իրեն յաջորդելով սկսաւ իր ուսումնական գործունէութիւնը, որով մեծ անոն հանեց իրեւ հայ գրականութեան ներկայացուցիչ եւրոպացի արեւելագիտաց առջեւ. ուսւերէն և զաղղիրէն լեզուով գրած հմտական գրքերով, հին հայ մաստենագրութեանց ընտիր հրատարակութիւններով և շատ հայ պատմագիրներ ուսւերէն թարգմանելով:

Սակայն ամենէն աւելի մեծ նշանակութիւն ունի եւրոպացի հայագիտաց առջեւ իր երկու լեզուագիտական երկասիրութիւններով: «Քենուրինք ի վերայ կազմուրեան հայ լիզուի» (1864) և նիւրք վասն հայերէն բասարիստորեան» (1882), որոնցմէ վերջինը յաճախ զովութեամբ կը յիշեն Միւլլէր, Լակարտ, Հիւպշման և Հանուչ: Դարձեալ ծանօթ է ազգին իր գիտական յուրածներով որոնց հրատարակուած են ֆորդի մէջ:

Հմալսարանի մէջ ունեցած պաշտօնէն զատ՝ 1861–1868 կը զրագէր նաեւ կոլկասեան թանձնաժողովոյն մէջ հայ լիզուի գասախոսութեամբ, ապա նոյն թանձնաժո-

ղովայն գիւանատան արտաքը կարգի պաշտօնաց ընտրուեցաւ՝ ուր մաց 1868–1874: Խակ 1872ին գրաքննիլ յանձնաժողովներուն հայալեզու հրատարակութիւնը քը ներկաւ պաշտօնն ընդունեցաւ: Նոյն տարին թոշակաւոր ուսուցիչ եղաւ Պիտրուրդի համալսարանին մէջ, 1867–1882 Հնախուական կան ընկերութեան Արեւելեան մասին քարտազար, իսկ 1882–1885 տեսուչ նոյն մասին: 1882ին ընտրուեցաւ մի ի խմբագիրներէն Մասéոն գրական-քննադատական օրագիրն որ Լուլէնի մէջ կը հրատարակուի: 1885ին թղթակից անդամ եղաւ Գիտութեանց ծննդարանին:

Ճանապարհորդութիւններ ալ ըրած է այցելելով Վենեսուկոյ, Միւնիսնի; Փարիզու և Վենենայի գրատունները և ծանօթանալով եւրոպացի երեւելի հայագիտաց, որոնց հետ անընհատ թղթակցութեան մէջ էր: Մասնակցեցաւ արեւելագիտաց մի քանի միջազգային ժողովներուն, որոցմէ առաջնոյն մէջ որ ի Փարիզ գումարուեցաւ 1873ին, ճառախօսութիւնն մըրա. Գաղղիոյ և Գիրմանոյի մէջ հայ լիզուի ուսման և վանայ բեւեսագիր վերտառութեանց վրայ:

Կենացը վերջին երեք տարիները ծանր հիւանդանթիւն մը Պատկանեանի ուժերը սպառեց, և 56 տարուան մեռաւ ի Պիտրուրդ 1889 ապրիլ 2ին, թողով մարմնը հայկական գերեզմանատան մէջ, խակ պատկանելի երկասիրութիւնը անմահ յուշարձան ազգին և օտարաց առջեւ:

Դ. Այս ուսւերէն բանամրցութեան համար տոքուրի աստիճան ընդունեցաւ: Պատկանեան հայերէնը իրանեան լեզուաց կարգին մէջ կը զնէ: Ներածութեան մէջ, գաւառաբարբառունը կարեւորութեան վրայ կ'անցնի մերուպեան այցուենինք ծագման վրայ, հայերէն լեզուի ուսւերը կը բաշրջանէ համազգի լեզուաց տափակ հետո ի համարէն վրայուն մէջ կ'ընէ մեզ ծանօթ գաւառաբարբառունը: Յետոյ կ'անցնի մերուպեան այցուենինք ծագման վրայ, հայերէն լեզուի ուսւերը կը բաշրջանէ համազգի լեզուաց տափակ հետո ի համարէն վրայուն մէջ կ'ընէ մեզ ծանօթ գաւառաբարբառունը:

Թիւններ և հետաքննական ծանօթութիւններ կը դէք, սակայն թէ Պատկանեանի այս երկասիրութիւնը և թէ Տիւլորիէի գիտազութիւնը ուղղուելու կամ կատարելագործուելու պէտք ունին զիտութեան ձեռք բերած արդի արգաւոծուք: — Թրգմ. գաղց. Եւարիստ Բիրիւտում: Հրատարակեց ծանօթութեամբք բաղդասելով ընազրին հետ, եղ. Տիւլորիէ Ասիկան օրագիր Զորշար, համ. փջ. 1870: Գննդ. Փ. Ցուռուն Գöttlingische Gelehrte Ansceigen, 1866, էջ 991–1000: — Ե. Խընան, ասիկան ընկերութեան աեղեկազրին մէջ 1870: յունիս 28:

Կը ցաւինք ըսելու որ այս մեծ հանճարը՝
ապիսի մեծ մասին անծանօթ մնացած է,
և ասոր միակ պատճառն է իր տաղանդա-
ւոր գրութեանց ոռուսերէն բլլան։ Կոր ձեռն-
հաս ոռուսհայերն շմարգմանելով, մեղա-
դրելի կը մասն, զիսական դասակարի տա-
ջեւ։ Բուսահայց այժմ միայն վիպասանու-
թեամբ կ'ուզեն օգտակար ըլլալ։ Թերի է
այս գործունէութիւնը։

ՆԱԶԱՐ ԳՈՐՈՅՑԵԱՆՑ

1842-1901

ԳՐԱԿԱՆ մեծ կորուսաներէն մին ալ
համարելու է Գորոյցեանցի մահը, որ անցեալ
տարւոյ զեկտուելու 27ին հանդիպեցաւ,
սուզի մէջ ձգելով իր կնոջ և զաւակներու
հետ թաւրիզու հայերը, ուր երկար տանէ
ի վեր հաստատուած էր։ Կրթութիւնը ա-
ռաջ էր նա զլխաւրասէս ծանկասանի մէջ,
Մալթա կղզի մէջ կենալով սորված էր
անգղիերէնը։ Հմաւ էր նաև զաղղիերէն,
պարսկերէն և մայրենի լեզուին, և տեղեակ՝
պատմութեան և հնագլուութեան։

Կ. Պոլսոյ և զաւապներու մէջ վարած հե-
ռազրտան պաշտօնին համար արժանացած
էր չորրորդ կարգի Մէծիստիէ պատուանշա-
նին։ յետոյ թողլով այդ ծառայութիւնը հե-
տամուս եղած էր վաճառականութեան, և
իր բնական ուշիմութեամբ, ճարպիկութեամբ
և ինյայութեամբ կարող եղած էր բաց ի
բարեկեցիկ վիճակէ, բաւական գումար մը
(50000 բորբ) կտակել իր ընտանիք, Ա-
րամեան զպրոցին ալ 2% տոկոս յատկացը-
նելով։

Գորոյցեանց քանի մ'անդամ ճանապար-
հուրգած էր Եւրոպա, ի մասնաւորի Անգլիա,
յատուկ թղթակից էր Պարսկաստանի մէջ
«Տէլլի Նիւզ» անգղիական թերթին, որ լա-
կը գնահատէր և կը վարձատէր անոր գրուած-
ները։ Քսան ատարի վարեց Դալա թաղի երկ-
սեռ զպրոցներու Հոգարարձութեան նախա-

գահութիւնը. ինըը հիմնեց Խնայողական ըն-
կերութիւնը և Լսարանակիան ընկերութեան
հիմնադիր անդամներէն մէկն էր։

Ասկայն Գորոյցեանց իրեւ դրական անձ
աւելի մեծ նշանակութիւն ունի. 1880ին
ի Պոլսոյ հրատարակութիւն «Դաստիարակու-
թիւն Հայոց» գրքով ցոյց տուաւ կրթական
յառաջադիմութեան պէտքը և միջոնները.
մասնանիշ ընելով եւրոպական նշանաւոր
հեղինակներու կարծիքները, ընդհանուր
դաստիարակութեան վրայ խօսելով և ուսու-
ցիչներու, ուսանողաց, դասական գրքերու,



ՆԱԶԱՐ ԳՈՐՈՅՑԵԱՆՑ

գորոցական շնորհեռու, բարոյականութեան,
մարմամարզութեան, աղջկանց կրթութեան
և այլ խնդրոց վրայ ճառելէն վերջ, զանց
շնէրը քննազատել Շւսումնական խորհրդի
գործունէութիւնը և ծրագիր աալ «Ազգային
ճեմարանի» մը։

Ուրիշ մէկ գնահատելի աշխատասիրու-
թիւնն ալ է «Պարսկահայոց պատմութիւնը»,
արդինց մանրակրկիս ուսումնակարութեան,
որ 1901ին իզմիրեան մրցանակարաշխու-
թեան յանձնածողովէն ՅՈ ոսկի մրցանա-
կով վարձարպւցաւ։ Մեզի արուած ձա-